



Ա Ն Ա Ն Ք Է

Ա.

Փաւստոս ժամանակագիրը փառանձեմի համար կը գրէ թէ գեղեցիկ էր:

Ինչ կը զգար Փաւստոս գեղեցիկ ըսելով:

Կը մտածէր անդամներու համեմատութիւն մը որ ուշադրութիւն կը գրաւէր. հոգիի արտայայտութիւն մը որ վայելք կու տար. զօրութիւն մը որ կը ստեղծէր ու կ'ոչընչացնէր, կ'ընկճէր ու կ'ազատէր, առիթ մը սիրոյ և առեւտրեան, հակասութիւն մը, առեղծուած մը, դժոխքն ու արքայութիւնը միանգամայն:

Կ'ըմբռնէր ինչպէս Ռուսկին մը, կը զգար ինչպէս Շէքսպիր մը:

Ժամանակագիրը կ'աւելցնէ որ շատ գեղեցիկ էր. իր գեղեցիկութեան տեսակը յայտնող ոչ մէկ մանրամասնութեան ներկարգիրը կու տայ: Արդեօք փառանձեմ իր վրայ բացարձակ գեղեցիկին ազդեցութիւնը ըրած էր: Գուշակել կը թողու միայն որ մարմնով սպիտակ էր:

Փառանձեմի հայրը անծանօթ մը չէ ժամանակագրին. գիտէ որ անոր անունը Ան-

դոկ է. և իբր բացայայտիչ այս անուան կը գրէ՝ Սիւնեաց նահապետին նախարարներէն մէկը: Նահապետին մէջ Փաւստոս աւելի բարձր բան մը ըմբռնած է. ամբողջ նահանգի մը՝ օրինակի համար, Սիւնեաց նահանգին տէրը: Նախարարի մէջ հոս աւելի նուազ բան մը ըմբռնած է, գաւառի մը՝ օրինակի համար, Սիւնեաց նահանգին մէկ գաւառի իշխանը:

Եթէ ժամանակագրին ընթերցումը ճիշդ է, Անդոկ Սիւնեաց նահանգին մէկ գաւառին իշխանն էր, եթէ ընդհակառակն՝ ըիջ մը փոփոխուած է, Անդոկ Սիւնեաց նահապետն էր: Երկու դէպքին մէջ ալ փառանձեմի հայրը սովորական մէկը չէր:

Ժառանգարձը ստացեր էր Անդոկ իր իշխանութիւնը թէ իր անձնական ճիգերով: Եթէ ժառանգելով ընդունած էր, ինչ որ հաւանական կ'երեւի, պէտք է իրեն իբր նախահաւ դնել մէկը՝ բարձրաբանդակ առաքինութիւններով, որ կրցեր է իր շրջապատէն վեր բարձրանալ ու միաներուն վրայ տիրել: Կատարելութիւնները անոր մարմնոյն, բազկին, լեզուին թէ խելքին մէջ յայտնուած էին: Անդոկի նախահաւը գեղեցիկ էր, ուժով էր, ճարտարախօս էր, դիւանագէտ մըն էր, թէ

ասոնցմէ մէկ երկուքը կամ բոլորը միան-
 գամայն ունէր: Միակ ճիշդն այս է որ
 արտաքոյ կարգի ձիրքեր ունեցեր է, զորս
 իր դիրքին հետ կտակած է իր յաջորդ-
 ներուն, որոնք կրցեր են զանոնք չկոր-
 սընցնել բոլորովին: Անդոկի մէջ ուրեմն
 իր դիրքն ու ձիրքերը զիզուած առհաւու-
 թիւն մը կը նկատուին, եթէ ժառանգ մըն
 էր իր իշխանութեան:

Իր ազնուականութիւնը իրմէ՞ կը սկսէր.
 մտածելու կերպը կը փոխուի: Անդոկ այն
 ատեն ցարուան մըն է որ կը բացուի և
 կ'ուսնանայ: Ո՛րք և ի՞նչպէս առաքինու-
 թիւնը յայտնուած էր իր մէջ. մարմնին,
 բազկին, լեզուին թէ ուղեղին: Առաջին
 հարցման ժամանակագիրը գուշակել կը
 թողու թէ Անդոկ տքնող միտք մըն էր:
 Երկրորդ հարցման իբր պատասխան ոչինչ
 չարժեք կարծել. անհասանելի է ինչպէս
 բոլոր սկզբնաւորութիւնները, եթէ չուզուի
 յոռի շրջան մ'ընել:

Անդոկ ի՞նչ տեսակ ամուսնութիւն մը
 կնքած է: Իբրո՞յ ամուսնութիւն մը ըրած
 է թէ շահու: Իր կինը նախարարի՞ մը
 աղջիկն էր թէ ժողովրդեան զաւակ մը:
 Չայն ընտրած էր որպէս զի զօրաւոր բա-
 րեկամ մը ունենայ թէ որովհետեւ անոր
 մէջ յանկուցիչ ձիրքեր նշմարած էր: Ե-
 թէ իր կինը ժողովրդեան աղջիկ մըն էր,
 վրաս առ նուազն առաքինութեան տեսակ
 մը պէտք է կարծել, մարմնոյ գեղեցկու-
 թիւնը, օրինակի համար: Ընդհակառակն
 եթէ նախարարի մը աղջիկն էր, կրնար
 գեղեցկութենէ զուրկ և միանգամայն ըզ-
 գեստաւորեալ ըլլալ:

Ժամանակագիրը Փառանձեմի մօր ա-
 նունը չէ նշանակած. վիպասանի ազա-
 տութեամբս ես անոր անուն մը կը ստեղ-
 ծեմ ու կը կանչեմ վարագողուս:

Փառանձեմ Անդոկի ու Վարագղուխտի
 անդրանիկն էր, երկրորդն էր թէ էն պզտի-
 կը, եթէ աղջիկն է, կրնանք զինք նկատել
 բացուող ու բորբոքող սիրոյ մը պտուղը:
 Եթէ վերջինն է իր վրայ պիտի փայլի
 շիջանող սիրոյ մը վերջին կայծը, որ նոյն
 հմայքն ունի ինչ որ լոյսը սուկայծող պա-

տրոյզի մը կամ մոնող արեգակի մը: Ե-
 թէ ոչ մէկն է և ոչ միւսը՝ իր մէջ կրնայ
 նկատուիլ վարժութիւն դարձած սիրոյ մը
 կանոնաւորութիւնը որ ցրտանալու վրայ
 է, և կամ պիտի այլալի: Բայց ժամա-
 նակագիրը Փառանձեմի ոչ մէկ եղբայր
 կամ քոյր չյիշէր. արդեօք երբէք անոնցմէ
 ունեցած չէ՞. արդեօք իր փայլին մէջ ա-
 նոնք նուազած են. արդեօք Փառանձեմի
 և իրենց մէջ զիրքերու տարբերութենէն
 յառաջ եկած ահազին անջրպետին պատ-
 ճառաւ, այլ եւս վարժուած չէին զանոնք
 իրեն հարազատներ նկատել: Փառանձեմ
 կ'երեւի միայնակ, մէկհատիկ և անբազորդ
 ժառանգը Անդոկի ու Վարագղուխտի:

Ասոնցմէ որո՞ն ինք ելած էր աւելի.
 հօրը թէ մօրը: Չննողները կը համաձայ-
 նին հաստատելու թէ էգբըր աւելի իրենց
 հօրը կ'ելլեն և արունները իրենց մօրը:
 Փառանձեմ՝ որ միայնակ կ'երեւի, ժա-
 ռանգած է ամբողջ իր հայրը և մայրը:
 Առած է մէկուն անդամներու փափկութիւ-
 նը և միւսին մտքի զօրութիւնը: Իսկ այ-
 րական հոգի մը կանացի մարմնի մը մէջ,
 չնաշխարհիկ մըն է:

Գեղեցկութենէ դուրս ժամանակագիրը
 Փառանձեմի համար գրած է թէ էր նաև
 պարկեշտ: Այս բառը շատ գործածեր եմ,
 և ուրիշներէ ալ ստէպ լսեր եմ: Բայց
 հիմայ բան մը չեմ հասկնար երբ, Փա-
 ռանձեմի դէմքը պայծառ տեսնելու և ցուց-
 նելու համար, կը մտածեմ թէ ի՞նչ ըմ-
 բրոններ է Փաւստոս այս բառը դրած մի-
 ջոց, կամ ի՞նչ կը նշանակէ: Մեր ամե-
 նէն հեղինակաւոր բագիրքը Հայկազեա-
 նը նայեցայ. խնդրի նիւթ հողոյ բառին
 դիմացը նշանակած է՝ հրաժարեալ յաւե-
 լորդաց, ժուժկալ, չափաւոր, ողջախոհ,
 համեստ, և՛ նազելի, պատուական, ար-
 գոյ, պատկառելի:

Մէկ բառը տաս տեսակ հասկնալ, չը-
 հասկնալ մը կ'արժէ:

Բառին անդամազննութեան մէջ խո-
 բունկցայ. անոր երկու վանկերը բաժնե-
 ցի պարկ և եշտ: Վերջին վանկը եղանա-
 կաւորող ածանց մը համարեցայ և բուն

պատկերը փնտռեցի պարկին մէջ, Պարկ կը սերէր պարկիէն. պարկեշտ բաւ կ'ուզէ ուրեմն զիւթային, զիւցային և հրեշտակային:

Ո՛վ, ինչպէս մարդուս միտքը սկար է. ինչպէս ամէն անգամ խաւարը կը շօշափենք երբ կ'իջնենք լոյսը փնտռել:

Մարդս երբէք բան մը որոշ չըմբռնիր, բայց երբեմն խորունկ կը զգայ: Ես կը զգամ որ պարկեշտութիւնը Փառանձեմի վրայ, թիթեւ մշուշն է բլուրին վրայ, թափանցիկ ցօղն է արձանին վրայ: Փառանձեմ իր մաքսառած արտեւանունքները շատ վեր չէր առնիր, ինքզինք չէր դիտեր. և ամէնքը զինք կը զիտէին: Անի նայողներուն ցօղով մը ծածկուած կ'երեւէր. շղարշին թափանցկութեան տակ սպիտակ ձեւեր կը փայլէին որ զամէնքը կը հրապուրէին: Բայց ո՞վ կը համարձակէր մօտենալ ու ցօղը վերցնել. առջեւը դիւթ մը՝ թէ հրեշտակ մը պիտի մերկանար:

Բ.

Երբ մանակագիրը կ'ըսէ թէ Գնէլ կին առաւ իրեն փառանձե ՚ր:

Երկու հոգի որ զիրար կը սիրեն. աւսի կենաց իսկութիւնն է. կեանքն է. սէրէն անդին՝ ոչինչն է: Գնէլ ուրեմն մեր վէպին մէջ զխաւոր խուրը կը կազմէ փառանձեմի հետ: Մէկ կէսը ջանացինք ստուերագրել, մեզի կը մնայ պատկերել միւսը:

Գնէլ Տրդատ իշխանի որդին էր. իսկ իր հայրը Տիրան թագաւորի երկրորդ որդին էր. իր մայրը Գնունեաց ցեղէն էր. ինչ անուն ունէր իր մայրը. ես զայն կը կոչեմ Խոսրովիդուխա: Գնէլի մայրենի հաւուն անունն էր հաւասարապէս Գնէլ: Գնէլ մեծ սեպուռ մըն էր. Խոսրովիդուխա կ'երեւի թէ գլուխ կը բռնէր ու ազդեցութիւն ունէր Տրդատի վրայ: Իր կամքը յտանջ տարած է ու իր որդւոյն Գնէլ աւնուն դրած է: Ինչպէս էր իր ազդեցութիւնը. հարուստ էր, գեղեցիկ էր: Ուրիշ որ-

դի չունէր: Ինչպէս իր հօր անունը Գնէլի վրայ դրած էր: Զայն աւելի իրեն նման գասած էր: Գնէլի մարմինը կանացի փափկութիւնն ունէր: Պատմիչը կը թողու գուշակել թէ մարմնով սպիտակ էր: Մանկութեան միջոց հօրը հետ պատանդ կ'երթայ Պոլիս: Հոն կ'ապրի ազնուական միջուրարտի մը մէջ: Պոլիս Հոռմայեցիները իր հօր գլուխը կը կտրեն: Տարիներ վերջ զինք կը թողուն որ երկիրը դառնայ: Իրեն գանձեր ալ կու տան և հիւպատոսութեան պատիւը: Գնէլ գեղեցիկ էր արդեօք անոր համար Հոռմայեցիք զինք սիրեցին. կամ արիսական հրահանգներու մէջ ճարտար էր. կամ իր հօր սպանողները սիրո՞ղի կ'ուզէին որդին: Գնէլ Հոռմայեցոց համակերելի էր:

Հայաստան դառնալով կը ժառանգէ հայրենի ստացուածքները: Տիրան թագաւոր Արարատի մէջ իր կալուածներէն կը պարգեւէ իրեն: Գնէլ Գնունին իր նահապիվանի որսարանները կը թողու անոր: Գնէլ շոյալօրէն կ'ապրի. իր վայելքներուն մէջ կիրթ ճաշակ կը ցուցնէ: Իր որսարանները անմրցելի են իրենց ճոխ զալարութեամբ, բնդարձակութեամբ, կարգաւորութեամբ ու էրէներով: Արիսական և մարմնամարզական ամէն տեսակ հրահանգներու մէջ ճարտար է: Մեծ նախարարները կը փութան իրենց գաւազները անոր յանձնել որ իր արուեստին վարժեցնէ:

Արդեօք Տիրան թագաւորը սիրո՞ղի ունի համար գութ ունէր Գնէլի վրայ, որուն հայրը իրեն համար զխատուեցաւ Պոլիս: Գնէլ գնունի պարզ իր թո՞ղը բլլալուն համար կը թողուր Գնէլի իր որսարանները: Արդեօք նախարարները գիտնալով որ Գնէլ զօրաւոր է, ըսնի որ Հոռմայեցիներ զանի կը սիրէին, անոր համար իրեն կը մօտենային, թէ վրան առաքինութիւններ կը նմարէին, մարմնոյն կամ մտքին մէջ յայտնուած: Արդեօք Գնէլ անմիտ գեղի մըն էր որ իր հարստութիւնը կը վատնէր, թէ Հոռմայեցոց վրայ վստահ, կը ձկտէր զօրաւոր երեւել, կը ձկտէր իրեն

կուսակիցներ շատցնել , թէ պարզապէս կենցաղաւաչք մըն էր որ արուեստգիտօրէն արեցտաժայիկ ճոխութեամբ մը կ'ապրէր :

Ոչ որ այս հարցումները կ'ընէր . Հայաստանի մէջ համակրութեան հասանքը իր կողմն էր : Զինք կը սիրէ նաև Փառանձեմ :

Իմ ժամանակագիրս շատ պարտապէս ունի . չնշանակեր օրինակի համար թէ ինչպէս Գնէլ ու Փառանձեմ իրարու հանդիպած են : Մէկը բոլոր իր մանկութիւնը Պոլիս ապրած , միւսը իր հայրենի դրօշակներուն մէջ : Ու երկուքն ալ Հայաստանի տարբեր կողմեր : Վէպի մը մէջ չըդիտել երկու աչքեր որ իրարու կը հանդիպին , առանց աստղերու երկինք մը ստեղծել է : Երկու նայուածք որ առջի անգամ իրարու կը հանդիպին ու զիրար կը հասկնան , արեւն է որ կը ծագի , վարդն է որ կը բացուի : Ստիպուած եմ և հմայուած եմ հոս բան մը պատկերել :

Ես կարծեմ որ Անդոկ փափաք մը ունեցած ըլլայ Գնէլի հետ բարեկամանալու : Ինք անոր մէջ գտած է գեղեցկութիւն , երիտասարդութիւն , կրթութիւն , հարատւութիւն , ազնուականութիւն : Ասպէս զատ Գնէլ ամենէն սիրուած էր : Մտածեր է որ անոր մերձաւորութիւնը իրեն պիտի տայ աւելի վայելք , աւելի փայլ ու զօրութիւն : Գիտակցութիւնն ունէր որ իր Փառանձեմը շնաշխարհիկ մըն էր . ուզած պիտի ըլլայ որ անի իրենց բարեկամութեան ճարմանդն ըլլայ : Մտածեր է միանգամայն որ Փառանձեմ այս ամուսնութեամբ շատ երջանիկ պիտի ըլլայ : Եւ մերթ խօսած չէ՞ Փառանձեմի Գնէլի մասին :

Կը կարծեմ դարձեալ Գնէլ իր կեանքի ճոխ ծաղկածութեան մէջ , պէտքն զգացած ըլլայ վայելելու , հուշակուելու , տիրելու : Մտածեր էր իր ամուսնութեամբ գօրաւոր զաշնակցութիւն մը կոել , — բարեկամանալ նախարարի մը հետ որ իրեն թիկունք մ'ըլլար : Ունէ՞ր հաշուողի մը չոր հոգեբը , թէ արուեստագէտի մը կանաչ հոգին : Զատուկներու միջնորդութեամբ

դիտումնաւոր հետազօտութիւններ կ'ընէր ազնուականներու դրօշակներուն մէջ , թէ աչքերը գոց ընդառաջ կ'երթար բախտին :

Կը պատկերեմ որ Անդոկ ու Գնէլ առաջին անգամ ի միասին հանդիպած ըլլան , մեծ իշխանի մը քով , Տիրիթ թագաւորին , օրինակի համար : Հոն հաւաքուած պիտի ըլլան ուրիշ նախարարներ ալ : Անդոկ ուրախացած պիտի ըլլայ որ առիթն ունէր Գնէլը ճանչնալու : Գնէլ զարմացմամբ նայած պիտի ըլլայ Հայաստանի մեծ նախարարներէն մէկուն՝ որ իր հեղինակութեամբը ամենէն մեծը կը յարգուէր : Իրենց նայուածքներն իրարու հանդիպած պիտի ըլլան , և ժպտած պիտի ըլլան : Զանտնք իրարու ծանօթացուցեր են , ու երկուքն ալ կուտ առանձնացեր են :

Իրենց խօսակցութեան նիւթ եղած է Պոլսոյ դիրքը , զուարճութեանց տեղերը , արքունեաց կեանքը , իշխաններուն բարքը , հոռոտական ոգին ու քաղաքակրթութիւնը : Խօսած պիտի ըլլան Հայերուն վերայ որ կը գտնուէին Պոլիս , Հոռոտացուոց տրամադրութեանց մասին Հայաստանի նկատմամբ : Յետոյ խօսած պիտի ըլլան նաև Հայաստանի արքունեաց վրայ , Տիրանի ձախորդութեան վրայ , նախարարներու բարքերու մասին , երկրին յառաջագիտութեան , զինուորութեան և երբեմն նաև տիկիներու մասին : Գնէլի խօսած միջոց Անդոկ ուշադրութիւն դրած է անոր յայտնած գաղափարներուն , անոր ճաշակներուն , մերթ դիտումնաւոր հարցումներ ալ ըրած է զորս Գնէլ չէ անդրադարձած , և անոր արտայայտութիւնը մանր ու մօտէն գննած է : Անդոկ ինչպէս գտած է Գնէլը իրենց առաջին տեսակցութեան մէջ . գտած է զայն եռանդուն , անկեղծ , քաջ , մեծանձն , բայց անփորձ ու նորընձայ մը կեանքին մէջ : Մտածեր է զայն իրեն ձգել որպէսզի անոր վրայ խնամակալութիւն ընէ ու իր նպատակներուն զործածէ : Հաճոյք կը զգար Գնէլի անձէն և պատճառ մը կը փնտռէր զայն իրեն մօտեցնելու :

Գ.

Անդոկ Գնէլը խնճոյքի կը հրաւիրէ : Արքունի սեպուհը զարմացաւ և միանգամայն հպարտացաւ այս հրաւերին վրայ : Երեսը նայեցաւ Անդոկի որու նայուածքներն իրիւէ խոյս տուին : Ինչո՞ւ իր նայուածքներուն չպատասխանեց , մտածեց Գնէլ : Արդեօք չէ՞ր ուզեր զգացնել որ զինք կը սիրէ ու կը յարգէ : Կը վախէ՞ր զինք հպարտացնել , կամ տկարութիւն մը կը համարէր այս զգացումները :

Մինչև պայմանադրեալ օրը այս հրաւերը զինք զբաղցուց : Բազմութիւն մը գաղափարներու ունեցաւ : Ինչ պիտի տեսնէր հոն , որոնց պիտի հանդիպէր : Ինչ ընդունելութիւն պիտի ընէին իրեն և ինչպէս պիտի խօսէր :

Իր սկզբնաւորութիւններն էին ընկերութեան մէջ :

Խնճոյքին պայմանադրեալ օրը Գնէլ հարիւր զգացումներով լեցուն , ու յուսուած՝ ճիշդ բազմութեբք վարդի մը կուրծին արտայայտութիւնն ունէր , որ կը ճնշուի բացուելու :

Անդոկ իր խորհուրդներուն մէջ յաջողելու համար , մտածած էր այն բոլորը ինչ որ հարկաւոր էր : Խնջոյքը հրամայած էր պատրաստել իր Գողթան դղեկի դահլճին մէջ : Մեծ կոշուքներու այս դահլճին զարդարանքը , յարմար դատած էր զգուելու մեծ սեպուհի մը զգացումները որ կը սիրէ զինուորական հրահանգները , որ սիրելու վրայ է : Որմերէն ի վար առկախ կը մրափէին ափսոսանքներ , աղուէսներներ , գայլենիներ ու սամոյրներ , անջրպետաւ լայնալիճներով , փքինալից կապարճներով , զարգմանակաւոր կորդակներով , ոսկիկմթէ ասպարններով , շողշողուն երախակալներով , և նշաններով և դրօշներով և բազմալար բամբիւններով :

Առաստաղին վրայ վանայ ծովուն եղեգնուտ փէ՛ մը վեր կը բարձրանար արեգակնադէմ վահագն մը , հուր գիսակներով ու բոց մօրուրով : Քիչ մը հեռուն պատանեկիւր զիւցազնացած՝ անտարին

մէջ վիշապ մը սպաննելով՝ իրանը ետևէն կը քաշկուտէր , մինչ շրջակայ շուսուած շինականները իրեն ընդ յառաջ կուգան զիրկերը ու շրթունքները օրհնութիւններով զեղուն : Հոն կը տեսնուէր նաև Արածանի մէջ խաղը որ կը ծովանար կանաչ բլուրի մը ստորոտը : Չուրը և կանանչութիւնը մշուշով ծածկուած էին . բայց որովհետև մշուշը թարակ էր և արեւը նոր ծագած էր , մշուշը նշոյլներէ ողողուած կը փողփողէր ինչպէս թափանցիկ ու ոսկեփայլ շղարջ մը : Քօղին միջև կ'ընդնըմարուէր Աստղիկ որ կ'երթար Չուրը մտնելու :

Յատակը ծածկուած էր Երուանդակերտի նկարէն գորգերով որոնց վրայ կեղծուած էին ծաղիկներ , որթեր ու թուփեր : Բազմութիւն մը թռչուններու կ'ոտտատէին ճիւղէճիւղ երգելով , կուռելով , կացելով :

Անդոկ կանչել տուած էր նաև բամբուկահարներ ու վարձակներ : Աւ խնճոյքին փայլ տալու համար հրաւիրած էր բազմութիւն մը անձանց զանազան դասակարգութիւններով :

Գնէլ դղեակը հասնելով իսկոյն սեղանի նստած չէ անշուշտ : Տեսակցած պիտի ըլլայ քանի մը անձանց հետ , այցելած պիտի ըլլայ դղեակին քանի մը մասերը , շրջած պիտի ըլլայ անտառակներուն մէջ :

Շինուածական հնաթօսութեան նուագութիւնը թոյլ չիտար ինձ Անդոկի դղեակը մտքիս մէջ կառուցանել իր շրջապատով : Այս բանս կարելու է որոշելու համար թէ ինչ դիրքի մէջ կրնային առաջին անգամ Փառանձեմ ու Գնէլ իրարու հանդիպած ըլլալ : Տգիտութեան ազատութիւնն ունենալով , երևակայած եմ որ դղեակի դիմաց հրապարակ մը կար անորոշ նպատակաւ ու շրջածիրերով : Գնէլ որ մինչև խնջոյքի ժամը , շատ ժամանակ ու շատ ալ խաղի ճաշակ ունէր , այս հրապարակին մէջ մականախաղի զրօսանք մը առաջարկած է իր պայծառ բարձակիցներուն : Իրանակը տաք էր , որովհետև ենթադրած եմ որ խնջոյքը յունիսին

տեղի կ'ունենար: Գնէլ իր պատուճանքը հանած էր. ինք հոտմէական տարազ հագած էր, զայն աւելի վայելուչ գտած էր, և ցղամիդի մը մէջ ինք աւելի աչքի կը գարնէր և աւելի կայսերակերպ: Եւ որովհետեւ պատուճանքը մէկդի դրած էր, մերկ կը տեսնուէին իր ուսերը և բազուկները: Գնէլ եռանդեամբ կը խաղար, առանց փութկոտութիւն ցուցնելու: Գունդը անհոգութեամբ մը կը նետէր, բայց երբէք նպատակէն չէր վրիպեր: Ապահով էր իր զօրութեան և յաղթանակին վրայ: Եւ իր բազուկներն ու ուսերը, շարժման մէջ դուռած, աւելի ակնախտիդ կը յայտնէին իրենց փափուկ ու ողորկուած զիծերը:

Փարազուններու ներկայութիւնը յուզած էր ղեկակին մէջ կոյսերը, վարձակները և նոյն իսկ արամբիները:

Ասօթխածութիւնը կոյսերը կը զսպէր և սէրը կը համարձակեցնէր: Վայրկեան մը կը նկարուէին պատուհաններու առջև, ու շուտով կ'աւրուէին. հրեշտակային ու խուստփող երազներ: Կարծեմ որ իր պատահանի բարձրութենէն Փառանձեմի աչքերը երեսգաձ են Գնէլի ուսերուն վրայ: Չանոնք դիտած է, յետոյ դարձեալ դիտած, ու խաղաղութիւնը կորսնցուցած: Ներկուռ վայելքի հոսանք մը Գնէլի անձնէն կը բարձրանար ղէպ իրեն, ինչպէս խուճկի բուրումներ, ոսկի բուրվառէ մը ղէպի շտեմնուած աստուածութիւն մը: Նէ իրեն համար արդէն անձուկ ունի, բուն հրճուանք մը կը զգայ երբ Գնէլը իր դիմացը կը կենայ, և երբ, խաղին պահանջման համեմատ, քիչ մը կը հեռանայ, կը նեղուի իբր թէ հեռաւոր աշխարհի մը համար մեկնած ըլլար: Արդէն նախանձ ունի, և աչքի տակէն կը դիտէ թէ ուրիշներն ալ Գնէլ ուշադրութեան կ'առնեն: Վայ այն անզգոյշ կոյսին որ նայուածքները քիչ մը անթարթ սեւեռէ անոր ուսերուն վրայ: Փառանձեմ իր սրտին մէջ արդէն զանի դատապարտած է:

Ո՛վ, ինչպէս պիտի տար բոլոր աշխարհը գէթ անգամ մը աչքերը Գնէլի աչքերուն հանդիպցնելու համար: Բայց եթէ

Գնէլ աչքերը վեր վերցնէր և... ուրիշի մը նայէր: Փառանձեմ վախ ու յուսահատութիւն զգաց, սիրտը կը նետէր: Եւ քանի անգամ որ կասկածեցաւ թէ Գնէլ կրնար վեր նայիլ, ինքը թիկունքը ցոյց տալով կը հեռանար:

Խաղամոլները կռահած էին որ պատուհաններէն դիտուած են, ու իրենց եռանդը կրկնապատկած են: Գունդը իրարմէ հանելու ճգնելով հանդերձ, իրարու խօսք նետած են, իրարու անդրադարձուցեր են որ պատուհանները նկարուած էին ու ծաղկազարդ: Գնէլ ամէն անգամ որ աչքերը վեր կը վերցնէր ղէպ ի պատուհանները, թիկունք մը կը տեսնէր որ կը հեռանար ու կ'աւրուէր. բայց այս թիկունքէն լոյս կ'ելլէր, ու պատուհանին խորը կ'երկարած գուռէր քաղցր ու լեցուն նշոյլներու վերջալոյս մը:

Ո՛վ, ինչպէս բոլոր կեանքը պիտի տար, գէթ անգամ մը զանի տեսնելու համար: Ան ալ արդեօք իրեն պէս կը ըզգան:

Ու Գնէլ զլուխը վեր առած միջոց միայն կը վրիպէր իր հարուածներէն, զորս Փառանձեմ չէր տեսներ:

Ուրեմն իմ պատկերացումիս համեմատ անոնք այս դիրքին մէջ զիրար դիտած են, իրարու համար իղձեր ունեցեր են, առանց երբէք իրարու նայած ըլլալու:

Գ.

Ինճոյից սրահը Գնէլի վրայ զուարթ ու զօրաւոր տպաւորութիւն մ'ըրար: Նրկարները, գորգերը, սեղանները զարդարուած ծաղիկներով, արծաթի սկուտեղներով ու ոսկի քաժակներով, ծաղկատի ըսպասաւորներն ու անոյշները իրենց երփներանգ ու լիտէզարդ հանդերձաւորութեան մէջ աւելի դուրեկան կ'երևէին ջահերու ղեղնափայլ լոյսերուն տակ:

Այն ատեն, կարծեմ, սովորութիւն չըկար Հայոց մէջ երկայն, մեծ սեղաններու շուրջը շարուելու, և որովհետև Անդուկի

հրաւիրեալները բազմաթիւ էին, այլևայլ սեղաններու էին բաժնուած :

Երբ ամէնը տեղ առին և շշուկները հանդարտեցան, Անդրկ՝ առաջին ուրախութեան նուազ ձեռքն առնելով, կ'ընէ իր բաժակաճառը : Իմաստուն նախարարը իր մեծ ուրախութիւնը յայտնեց այնպիսի հատընտիր բազմութիւն մը իր յարկին տակ գտնուելուն համար, առանց անունը տալու՝ առանձին ակնարկ մը ըրաւ Գնէլի մասին, կը մաղթէր որ նոյն իրիկունը ամենուն համար երջանկութեան զարգալուի մը ըլլար, և կը յուսար որ հայրենի հանճարն ու բազուկը, միութիւնն ու միաբանութիւնը պիտի ազազովէին այն խոր խաղաղութիւնը զոր երկիրը կը վայելէր Արշակի պաշտպանութեան տակ, արդար ու զօրաւոր թագաւորին :

Այբողջ տաճարը ցնծութեան ցոյցերով ողջունեց իշխանին խօսքերը : Գողթան գինիի հարիւր բաժակներ իրարու զարնուեցան ոսկիի, ակունքներու ժպիտներու և ջահերու շողիւններով, ու պարպուեցան հանճարաւոր բարեմաղթութիւններով :

Յուզումի այս առաջին րոպէները անցնելէ վերջ, ուր ամէն մարդ սրարբեցութեան բարձրացող յորձանքի մը մէջ ըլլաւ, մոռցեր էր ինքզինքը, քննադատութիւնները յաջորդեցին, երբ արմունկ արմունկի սահմանակից, մտերմական խօսակցութիւններ կ'ընէին, կրծելով վառեակներու գիտներ :

Ոմանք Անդրկի խօսքերը շատ դիւանագիտական կը գտնէին . բան մը չէին նշանակեր սովորականէ դուրս և ամէն բան կը նշանակէին : Զինք անտարբեր մը կը դատէին, հոռովական մը, պարսկական մը, նախարարական մը, անձնասէր մը, Լուսաւորչի տան անողոք հակառակորդ մը և պաշտպան Ալբրիանոսի ցեղին, կամ հակառակորդ մը քրիստոնէութեան ու ծածուկ քաջալիրող մազդէականութեան և մանաւանդ անհետացող հեթանոսութեան : Զէին գիտեր վստակել իրեն թէ խոյս տալ իրմէ :

Անոնք որ այսպէս կը մտածէին՝ անու-

րոջ դիրքի տէր մարդեր էին : Ոմանք թեւաւորութեան մէջ, ուրիշներ բոլորովին անընդունաւ : Ասոնք դեռ որոշ կամքի և ուղղութեան մը տէր չէին, միշտ հոսանքներու ընդմէջ կը ծփային, մէկէն միւսը տարուելով : Եւ իրենց նոր կուռքին համեմատ, իրենց արտելու կերպն ալ կը փոխէին :

Ժամանակագիրը ստոնցմէ ոմանց անունները նշանակած է, ինչպէս Խադ, Մուրիկ, Չունակ, Մըլիւնիկ, Զուրթ, Երազմակ, միւսներուն ալ մենք կը նշանակենք, ասելի վերջնադակում տալու համար իրենց մարմնացուցած զազափարներուն, ինչպէս Մեհենդակ, Վրէն, Զաւն, Զմրուխտ, Մանկու, Ռոստոմ :

Ասոնց լեզուազարութիւնները խափանեց ձայներու յորձանքը որ բարձրացաւ ամենէն շքեղ սեղանին շուրջը ու տիրեց բովանդակ տաճարին : Ամէն կողմէ նայուածքները հոն ուղղուեցան . հոն բոլորած էր Հայաստանի փայլը, բախտը, փառքը : Ոսկեղէն մատանի որուն կը պակասէր միայն ակն պատուական :

Մեղանք բոլորածու էր ասելի քան հակութեանէ կողմակի, մէջտեղը, նստած էր Անդրկ իբր տաճարապետ :

Անդրկ զգեստաւորուած էր ինչպէս երբ արքային պաշտօնական ընդունելութիւն մը տար կամ երթար տալ : Իր պատուական հանդերձին վրայ հագած էր սեւ սւամոյրը : Բլթակներէն կախուած էին երկու ականակուռ գինդեր՝ որոնք զլսու ամէն շարժելուն գոյնզգոյն նշոյններ կ'արձակէին : Պարանոցը կը կրէր գոհարեւրով ընդելուզուած գոմարտակ մը որ զարդ մըն էր միանգամայն և պահպանակ մը : Մէջը կը սեղմէր կոսանակուռ ձոյլ ոսկի կամարը, մարգարիտներով ու պատուական ակունքներով ընդելուզուած : Գոլը, սեղանի մը վրայ, կը փողփողէր ոչ նուազ փայլերով պատուավորն ու ոսկեղէն խոյրը, զոր մէկզի դրած էր տաքին պատճառաւ : Այս հոյանումը թոյլ կու տար տեսնել իր բարձր ճակատը և զէմքին մեզմ ձուածեւին ամբողջութիւնը : Կենդանի արտայայտութիւն մ'ունէր՝ զոր

կ'ամպոտէր իմացականութեան մը խո-
րունկութիւնը երբ լուռ կը կենար, ինչ-
պէս ընդհանրապէս:

Անդոկի ճիշդ դիմացը նստած էր Մո-
փաց բոկշիւրը, իշխանն Գանիէլ: Որչափ
որ Անդոկ իր հանդերձաւորութեան մէջ
կը նմանէր պարսիկ կամ ասորեստանցի
սիրողի մը, Գանիէլ այնքան Քիւզան-
դիոնի կայսր մը կ'երեւէր իր տարազին
մէջ:

Իր ասուեայ քղամիթը չնաշխարհիկ
բան մըն էր, որովհետեւ ոչխարի բուրդէ
չէր շինուած, այլ հիւսուած էր այն բա-
րակ թելերէն՝ որ կը բուսնին պիւք ը-
սուած ծովային ժժմակին վրայ: Ասոր
վրայ հագած էր ծիրանին՝ բոլորովին ոս-
կեպանոյճ: Միրանիին ծայրերը իրարու
կը միացնէր ոսկեգործ ճարմանդ մը որ
պսակ կը կազմէր շափուղայի մը չորս
կողմը՝ ոսկեց երեք յակինթններ դերա-
թեք ոսկի շղթաներով կախուած կը շար-
ժէին: Միրանիին տակէն կ'երեւէին մե-
տաքսէ շապիկին թեւերը՝ զսպուած ոս-
կի բեւեռներով՝ որոնք փետուրի ձեւերը
կը կեղծէին: Անմիջապէս ետեւը, բազմո-
ցի մը վրայ, դրուած էին իր կարմրագոյն
սոճապանները, որոնք իրեն մինչեւ ծուռ-
կերը կը հասնէին: Ստէպ ետեւ կը դառ-
նար զատոնք դիտելու վախճանով որ մի՛
զուցէ անհետանային: Ոչ ոք, հոռմէական
և պարսիկ աշխարհին մէջ իրաւունք ունէր
այս տեսակ սոճապաններ կրելու, բաց ի
կայսրէն, արքայից արքայէն և ... Գա-
նիէլ իշխանէն: Հասկնալի է այլ եւս թէ
ինչո՞ւ համար Մոփաց իշխանը այնքան
զէր փոր մ'ունէր, որ ոչ այնքան ճար-
պով ուռած կ'երեւէր որքան անվրդով
հպարտութեամբ մը:

Անդոկի ու Գանիէլի աջ ու ձախ կողմը
կը շարունակէին միւս դէմքերը՝ որոնցմէ իւրա-
քանչիւրն իր անձին վրայ կը յանդիմա-
նէր իր զաղափարները, իր հարստութիւ-
նը, իր դերը, իր պաշտօնը:

Գանիէլի աջ կողմը զբաւած էր վար-
դան, Մամիկոնեանց նահապետը, որ իր
զգեստներուն մէջ ունէր պարզութիւն, և

իր արտայայտութեան մէջ հեղինակաւոր
իրաւասութիւն մը:

Ձախ կողմը կը տեսնուէր Արշաւիւր, կըր-
քոտ ու կրակոտ դէմքով, որ ամէն վայր-
կեան Գանիէլի ետեւէն կը ձկտէր բան մը
շէնջելու վարդանի ահանջին:

Արշաւիւր ըստ նստած էր Սուրիկ, Հրսի-
ձորոյ իշխանը, գոհ պարզապէս այս ըն-
կերութեան մէջ գտնուելուն համար:

Իսկ Անդոկի ձախ կողմը, Մարդպետն
Հայր՝ ընկղմած իր լայն վարտիքին, դրաս-
տին ու պատմուճանին խորշերուն մէջ,
մեծ արջի մը կը նմանէր, բայց արջի մը
որ կը զուշակէր թէ կրնար խաղցուիլ ու
կը վախէր: Ասոր համար ալ իր հանդերձ-
ներու ծալքերուն մէջ թուր մը կար ծած-
կուած, զոր ոչ ոք կը կասկածէր, և ինք
ալ երբէք չէր յաջողիր դիպող ժամուն
անոր երախակալը գտնելու:

Հայրի ըստ, զայրացնող հակադրութիւն,
նստած էր Բագոս, կարծ, գէր, կորովի,
կ' ուտէր, կը խմէր մանաւանդ ու կը
շաղփաղփէր անակնածանք, զայրացնելով
իր անդրանիկ եղբայրը՝ Վարդան, որուն
բնաւ չէր նայեր:

Աջ կողմը, սակայն, առած էր Գնէլ,
Մեծ սեպուհն այն տարազին մէջ էր, ինչ
որ կը կրէր մակաւնախաղի ժամանակ:

Երբ ամէն կողմէ վեր նայեցան, ամե-
նուն ուշադրութիւնը Գնէլի վրայ զարձաւ:
Գնէլ աչք կը խայթէր:

— Ի՛նչ գեղեցիկ գլուխ, դիտեց Ման-
դու:

— Սուրի մէկ հարուածով կրնամ թըռ-
ցընել, վրայ բերաւ իսկոյն Երազմակ:

Ամէնը՝ շուարած, երեսը նայեցան այս
մարդուն որ ջահերու, զինիներու, ծաղիկ-
ներու ու դէմքերու ժպիտներուն մէջ յան-
կարծ մահուան տխուր ստուերը կը ձգէր:
Եւ սակայն Գնէլ կը խօսէր:

— Անշուշտ, Տիրան շատ գայթ ի գայթ
ընթացք մ'ունէր, կ'ըսէր: Քիւզանդիոն
նստած՝ ինձ հասած լուրերէն կը զուշա-
կէի ապագան, ու ապագան խաւարն էր:
Յոյսս մեծ է որ հօրեղբայրս պիտի ուղ-
ղէ մեծ հօրս սխալները: Ունի երիտաւ-

սարդութիւն, հանճար, կորով ու բանակ մը մեծ մարդկանց: Իայց, — ես միշտ իմ սեւեռոտմս պիտի կրկնեմ, — միշտ նոյն ձախորդ կատարածը պիտի ունենանք, եթէ ոգիները չփոխուին: Պէտք է որ ամենքս ալ ունենանք բարձր, ազնուական տեսլական մը որուն ձկտիքն անզուսպ ու միահամուտ:

— Ինչպէս կարելի է ունենալ այս տեսիլը աչքները կուրցուելով թէ զլուսիւր կտրուելով, աղեղնաբանեց Վարդան:

— Այո՛, ամէնքս ալ նոյն կատարածը պիտի ունենանք, եթէ այս տեսլականը չոգեւորէ զմեզ վերջապէս:

— Մոգ կամ մարգարէ, կ'երեւի թէ Գնէլի այս գիշերը բան մը յայտնուած է, ըսաւ Վարդան քովիներուն առանց խօսքը Գնէլի ուղղելու:

— Այո՛, ամենէն մեծ բանը յայտնուեցաւ ինծի այն օրէն ի վեր երբ հօրս գլուխը Բիւզանդիոն ընկաւ, և մեծ հօրս աչքերը հո՛ս խաւարեցան, վրայ բերաւ Գնէլ, պատասխանը Վարդանին և նա յուածքը ամենուն ուղղելով:

— Արևուն է արցունքէ... Ի՞նչ կրնայ ծնած ըլլալ, շշմեցին այլևայլ կողմերէ:

— Ազատութիւնը, գոչեց Գնէլ, բաւ է որ Պարսիկն ու Հոմայեցին զմեզ ճնշեն. մեր օրէնքը մենք դնենք, մեր ձեռքն անոններ մեր բախար:

— Արևունք նոր է, Գնէլ, ըսաւ Արշալիր, և զինին հին, զլուխդ կը պարպատի:

— Երանի թէ ձեր իշխանական լսելիքները ինծի համարձակութիւն տային միտքս ամբողջապէս պարզելու:

— Խօսէ՛ք, գոչեցին քանի մը ձայներ այլևայլ կողմերէ:

Յետոյ դժուար եղաւ ստուգել թէ բուն որոնք էին այս խրախոյսը սուտողները:

— Լսեցէ՛ք ուրեմն, ըսաւ Գնէլ ազատ շունչ մը առնելով. Դաշնակից բոլորութիւնները պէտք է որ մայր հողին հետ բոլորովին ձուլուին:

— Ուրեմն զմեզ նախարարներուն կարգը կ'ուզես իջեցնել, հարցուց Դանիէլ:

— Նախարարները պէտք է որ սոսկ կական իշխաններ նկատուին:

— Չմեզ ալ կարճագատներո՞ւ կարգը կ'իջեցնես, զայրացկոտ շեշտով հարցուց Արշալիր:

— Կարճագատներու բոլոր աւելորդ կալուածները պէտք է որ զրաւուին:

— Գնէլ ընկերութեան մէջ կ'երեւի թէ միայն մէկ կարգ կը ճանչնայ, ըսաւ հանդիսաւոր շեշտով մը Հրսիճորոյ տէրը, որ մինչեւ այն ատեն լուս կեցեր էր, ուրուկներու կարգը:

— Պէտք է առնել նաև եկեղեցւոյ բոլոր կալուածները:

— Կեցցէ՛ Գնէլ, գոչեց Մարդպետն Հայր, բոլորն ալ արքունի հողեր պէտք է ըլլան:

— Պէտք է առնել նաև արքունեաց բոլոր հողերը:

— Կեցցէ՛, կեցցէ՛ Գնէլ, աղաղակեցին ծափաձայն շատեր ի հեճուկս մարդպետին:

— Ուրեմն անոնք տանք Պարսից և Հոմայեցւոց, ըսաւ Հայր զվճեալ, որովհետև Հայաստանի մէջ ալ մարդ չմնաց:

— Ազգին տանք պարզապէս, ըսաւ Գնէլ, շատ հանդարտ: Թող ամէն շինական, ամենէն յետին աղքատն ալ վարելու կտոր մը հող ունենայ: Աշխարհին հազարապետը հողէն ելած ոսկին թող գանձէ արդար ու ճիշդ տուրքերով: Ոսկին կը ցամքեցնէ եղտիւրները, նաւարկելի կ'ընէ գետերը, վարուն կ'ընէ ճամբաները, կը յորդորէ հաննարոյ ու ճարտարութեան արուեստները, կը տարածէ մեր լեզուն ու բարքը վրաց, Աղուանից, Հոնաց ու Ալանաց մէջ, կը զինէ բանակ մը բազմաթիւ ու աննահանջ...
— Կը զգամ որ երկու կայսերութիւններ կը դողան, ընդհատեց Վարդան Գնէլի խօսքը, ջանալով շեշտին մէջ խոր համոզում մը դնել:

— Ազատութիւնը ձեռք բերելու համար, յառաջ տարաւ խօսքը Գնէլ առանց ուշ դնելու Վարդանի հեգնութեան, բաւական է որ մեր լեարդը կրճող երկու արծիւներէն մէկուն թեւերը ջախջախենք:

ինծի աւելի դիւրին կ'երեւի իրանք խոր-տակել. վայրենի ու վայրագ ուժ մըն է կրնանք տէրութեան մէջ խոռվութիւն ձգել ցրուած ու սմբած Արշակունիները գրգռելով Արտաշէրի տան ու Մազզեզանց գրգռելով իրենց ներքին երկպառակութեանց միջոց վրայ կը հասնինք ու ձիթենիի ճիւղը և յաղթականի դրօշը...

Բայց Հայր ընդհատած էր արզէն Գնէլի խօսքը դիտել տալու համար թէ աւելի դիւրին չէ՞ր, երկիրը խաղաղցնելու համար, անդրանիկ ճիւղին քով զրկել Պարթեւաց երկրորդ ճիւղն ալ որ գահին վրայ կը նեղուէր:

Իրբեւ պատասխան Հայրի, Բագոս թուրը քաշեց, սեղանի վրայ ձօճեցուց, և՛ Ասով Արշակի զուխը պիտի թողնեմ, ըսաւ, եթէ Տէր Մարդպետն հաճի գահին ժառանգ մը տալ:

Միծաղներ բարձրացան տաճարին մէկ ծայրէն միւսը:

Երբ զուարթութիւնը հանդարտեցաւ, Գնէլ, իր գաղափարով ոգեւորեալ, ուրիշներէ անկրական, յառաջ տարաւ իր խօսքը:

— Արշակունեաց առաջին գահը փրշրած է արզէն:

— Եւ ես յօժարակամ կը թողում որ Գնէլ կայսրն ըլլայ իր ծրագրած տէրութեան, ըսաւ Գանիէլ անհամբերութեան շեշտ մը կեղծելով:

— Աւ իշխողը պիտի ըլլայ, ըսաւ Գնէլ վստահ շեշտով մը, — վայրկեանը հանդիսաւոր էր, վճռական. ծանրոց մը սիրտերու վրայէն վերցուած էր: Արեանառու իշխան մը թօթափեր էր ի ծնէ իրաւանց գաղափարը: Արճուն անունը պիտի տար:

— Իշխողը պիտի ըլլայ, կրկնեց Գնէլ նոյն վստահ շեշտով, ամենէն առաքինին, և ամենէն առաքինին այն է որ այս տեսլականին իրան կու տայ:

Ամէնքը սախած մնացին, յետոյ՝ յանկարծակի, իբր թէ քամիի մը շունչը զիրենք արարեցութենէ, ընդարմացումէ, զգլխումէ սթափեցուցած ըլլար, ծափերու, կենդանութեանց, կեցցէներու, իրա-

րու զարնուող բաժակներու փոթորկալից ու այսահարական շառաչի մը տակ զըզրդացուցին տաճարը: Ամէնքն ալ անծայր ասպարէզներ կը տեսնէին իրենց դիմաց, գունագեղ հեռանկարներու խորը թագը կ'ընդշմարէին նպատակ դրուած խելքին, կամքին, շնորհքին, գործին, առաքինութեան: Սիրտերը առատացան, զուարթացան: Ազատութիւն տուին իրենց կամքին, լեզուին, ձեռքին:

Տաճարը կը շուայտէր:

Հէշտութեան այս գլխազարութեանց վրայ, ջահերը համադամներու, ծաղիկներու, գինիներու և գինովներու շունչերուն շոգիամէզովն աղցտափայլ, կը շարունակէին իրենց դեղին լոյսերը տարածել, կարծես զանոնք ոսկեհիւս շղարշով ծածկելու համար: Եւ երբ, անջրպետօրէն, ազմուկները կը նուաղէին, հեռուն կը լսուէր Երասխը որ՝ սահանազնաց կը Փշշար:

Մեծավայելուչ օրօր շուայտող սպա-յակոյտին:

Հասարակաց հրաւերին վրայ յառաջ անցաւ Զաւէն բաժրոնահարը խմբերգ մը կազմելու Զմրուխտ ու Մանդու վարձակներուն հետ: Կտորը՝ գոր պիտի երգէին, նոր գրած ու ձայնագրած էր Զաւէն, և կը յուսար հաճոյական ազդեցութիւն մը գործել ունկնդիրներուն վրայ ընկերակցութեամբ երկու վարձակներուն և մէկ բամբ ու երկու զիլ նուագարաններու: Պաշտող անոյշներէն մէկը նուագարանները իրենց կախուած տեղէն վար առաւ: Զաւէն բամբիւրը զրկին մէջ գետեղելով թեթեւ մը թլթոնացուց լարերը՝ ճիշդ ինչպէս ասպետ մը պիտի շոյէր իր նծոյգին բաշը դեռ զայն պատերազմի վտանգներուն մէջ չձգած: Յետոյ, ընդհուպ, բամբիւրը տիրեց տաճարին ինչպէս սաւառնաթեւ աստուածութիւն մը: Զմրուխտ ու Մանդու իրենց սպիտակ ձայներովը լուսաւորելով անոր փառագոյն մոնչիւնները, կը յայտնէին ըզձանքները բոլոր հայ հերոսներուն:

Առաջին խորհուրդն հոգւոյս Գունն եղար, Մայր Հայաստան:

կը սիրեմ ըզքեզ ոսկի
կատարներէն լեռներուդ,
Մինչևև դաշտերը ծաւի:
Կեանքին քաղցրութիւնը
Ես զրկիդ մէջ ըզգացի.
Եւ հոգիս ծարաւատանջ
Հանդարտեցաւ զետիրուդ մէջ:
Վէջքերուդ վրայ՝ վարդեր տեսայ,
Արցունքիդ մէջ՝ ծիածան:
Կայծը աչքէդ ինձ եկաւ,
Հրատը սուրբ ու մաքրագործ,
Եւ առաջին բոցն Հոգւոյս
Գունն եղար, Մայր Հայաստան:

Երկնքի մեծ գաղափարն
Ես աչքերուդ մէջ ունեցայ.
Եւ լոյսն իջաւ զանկիս մէջ,
Աստղներէդ աննրման:
Քէզմէ առի վանկը, սէրը,
Կորովն ու զուլն ու հանճար.
Եւ համայն՝ մարդ էութիւնս.
Եւ առաջին խորհուրդն հոգւոյս
Գունն եղար, Մայր Հայաստան:

Աղամանդն ես՝
Խօջ խաւերով շուրջ պատած,
Մարգարիտն ես՝
Խոլիկն խորը բանտրւած:
Երեւցիք մեզ, երեւցիք,
Ո՛վ անծանօթ պաշտելի
Շնորհներովդ հանգուցիչ.
Շունչէդ զլուիններ պիտի հակին
Ինչպէս հողմէն շէկ հասկեր:
Քեզ բիւր կամքեր արգադիր,
Եւ պատուանդան բիւր սիրտեր.
Եկուր պատգամ տալ անկից
Դու հմայուած աշխարհին,
Եւ անգամ Արեւելքին
Եկուր դու լոյս տալ անկից:

— Պարող չկայ, պարող մը, աղաղակեցին ձայներ, Անահտու, ուրիշ բան չպակտիր բայց եթէ պարող մը որպէս զի մենք անուշակ ու բազմբան կայաններու մէջ ըլլանք:

— Թող պաշտող անոյշները պարեն, կամ մանաւանդ Մանդու պարէ ու Զմրու խրա միայն զարնէ, ձայն տուին ոմանք:

— Երաժշտութենէ վեր տեսիլ մը պիտի ունենանք, եթէ տաճարպետը հաճութիւն տայ որ օրիորդը պարէ, մէջտեղ նետեց Զաւէն՝ որ Մանդուի պակսելովը կը վախէր թէ քաղցրաձայնութիւնը խանգարի:

— Միւսնաց օրիորդը, օրիորդը, աղաղակեցին ամէն կողմէ Անդուի նայելով:
Արեւը Գնէլի սիրտը վազեց: Արդեօք օրիորդի՞նն էր այն թիկունքը զոր պատուհանին դիմաց նկարուած կը տեսնէր: Արդեօք իրեն պիտի նայէր, և ի՞նչպէս պիտի տանէր այս նայուածքը: Թշնամանք մը չէր զայն հարբած գինուորականներու յայրատ աչքերուն մատնել:

Տաճարին դուռը բացուած էր արդէն ու օրիորդը սեմին վրայ յայտնուած: Փառանձմի ու Գնէլի ակնարկները իրարու հանդիպեցան. — երկուքն ալ գոյները նետեցին ինչպէս դալկահար շուշան մը. անգամ մըն ալ իրարու նայեցան, — կարմիր էին ինչպէս վարդը:

Շառաչալից, այսահարական ու ծափածայն ցնծութիւն մը զորդացոց զեղեցիկ սրահը, Փառանձմը կ'ընդունուէր այնպէս ինչպէս որ ընդունուած էր Գնէլի գաղափարներուն վերջաբանը:

• • • • •
Երբ խոր գիշեր բազմականները տաճարէն դուրս եկան, օդին մէջ կար լուսնկայի լոյս, վարդերու հոտ, սոխակի երգ և ամառուան գիշերուան շունչ:

Ե.

Կայի՞ն դժուարութիւններ օրէնքի, բռնութեան, բնաւորութեան որ Գնէլի ու Փառանձմի ամուսնութիւնը դժուարացունէին, խափանէին: Զգացի՞ն երկուքն ալ անձկութեան, կատաղութեան, անշատման և յուսահատութեան տագնապները: Եւ տքնութեան գիշերներ տուի՞ն իրենց արտայայտութեան այն դեղնահար շալկութիւնը որ շնորհք մըն է միանգամայն և հիւանդութիւն մը:

ժամանակագիրն այնքան անվրդով համառօտութեամբ կը զբէ թէ Գնէլ Փառանձեմը իրեն կնութեան առաւ, որ ոչ մէկ կասկածի տեղիք չլծողուր : Կ'երեւի թէ զօրութեան, հարատւութեան, զիրքի, նոյն խիկ մտաւոր ու մարմնաւոր առաքինութիւններու ներկուտ հանգիստութիւն մը այնքան բուռն սէր մը բռնկցուցեր է երկուքին ալ մէջ, որ ոչ ոք համարձակեր է մահը փորձել :

Ասպիտի գոյգի մըն ալ հարսանեաց հանդէսը արտաբայ կարգի շքեղ պիտի ըլլար : Եւ իրացնէ ժամանակագիր մը կ'ըսէ թէ թագաւորական եղաւ :

Ինթաղրած եմ որ հանդէսը Գնէլի կուաշ աւանին մօտ ունեցած ղղեակին մէջ կատարուեր է : Հրաւիրուած պիտի ըլլան բոլոր անոնք որ իրենց ղիբըով կամ ձիբըով կ'ընային հանդիսին փայլը աւելցնել :

Հանդիսին ժամը գիշեր էր և գիշերը պայծառ : Գղեակին բարձրագոյն յարկերուն պատուհանին ղիտաց կը նկարուէին երկու մանկամարդներ : Ասոնք Արծուրեանց տունէն էին և Փառանձեմի ընկերութիւն պիտի ընէին : Անհամբեր կը ղիտէին թէ թափօրը երբ պիտի երեւի : Անոնք պարագայի խօսակցութիւն մը կ'ընէին : Իրենց խօսակցութիւնը կ'ընդհատուէր միայն Տիրամի պատգամաւորներով որոնք կու գային հարցնել թէ թափօրը կ'երեւէր : Ապերջանիկ արքայն, որ հայրութիւն պիտի ընէր օրուան թագաւորին, մաճլիքին մէջ ճոխ գահի մը վրայ բազմած էր : Տիրան տխուր չէր, խոհեմու մէջ ընկղմած, ինչպէս միշտ, Գնէլի պատանոց երթալու մասին կը խօսէր տիկին Խոսրովի ղուփտի հետ՝ որ ուրախութենէն կը նշուէր :

Պարտէզին մէջ հանդիսողիւնները յետին աչքը և յետին ձեռքը կու տային յաղթական կամարներուն ու զոններու դրասանգներուն որ սօսական ուրախութիւնը կը վերբանդակէին : Գաւիթներուն մէջ շարժումը մեծ էր. ծառաներ և աղախներ ներ անդադար անցուղարձի մէջ էին, տանելով արծաթի սկուտեղներ, պտուղի կու

ղովկներ, զինի տափօրներ ու ոսկի բաժակներ :

Հեռուն կը ստուերագծուէր կուաշ. խուլ աղմուկ մը կ'արձկուէր քաղաքէն. բազմութիւն ժողովրդեան պատուհաններն ու փողօցներուն երկու կողմերը խոնած էր թափօրը ղիտելու :

— Ահաւասիկ կու զան, դարձաւ Գարան Նազենիկի, լոյս մը նշմարելով քաղաքին մէկ կէտին վրայ :

— Երաժշտութիւնը կը լսե՞ս, հարցուց իր կարգին Նազենիկ, — ու երկուքն ալ թէ և վերը կեցած, մեքենաբար ոտքի մտերուն վրայ բարձրացան :

Քնարի, տաւիղի և ուրիշ արուեստական երգերու քաղցրածայնութիւն մը կը լսուէր : Երգերու ձայները հեռուէն կու գային և սովորականէ աւելի զաշն ու նուրբ կը լսուէին : Թափօրը ղեռ չէր տեսնուեր, և երգի ձայները երազուած աշխարհէ մը կու գային :

Քիչ քիչ երգերու ձայները աւելի բարձրացան ու պայծառացան : Թափօրը կը մտեհնար. քանի մը լապտերներ կրկնեցին տան մը անկիւնը : Անոնց յաջորդեցին ուրիշ լապտերներ և ղեռ ուրիշներ, յետոյ բազմութիւն մը ջահերու : Դեմքերն ու ձեւերը չէին որոշուեր, լոյսերուն քով անոնք ստուերներ կ'երեւէին : Ամբողջ պողոտան ողողուեցաւ ջահերով, լապտերներով ու ժողովուրդով :

Իրենց ղիտարանի բարձրութենէն Նազենիկ ու Գարան շատ բան չէին տեսներ խոր փողօցին մէջ որ երկու կողմէն ապարանքներով եզրուած էր : Իրենց այնպէս կու զար որ հեռուն հրդեհ մը կամ հրարուի մը կը բռնկի : Ինզնափայլ լոյս մը կը կարմրցնէր հանդիպակաց տուններու ճակատները. այս լուսաւոր յատակին վրայ կը ստուերագրուէին անկանոն ու շարժուն ձևեր : Յուզուած ամբոխի մը զլուխներն էին ու բազուկները որոնք իրենց հրճուանքը կը յայտնէին : Մերթ խուլ ու տեական ղղրղուն մը կը հասնէր իրենց ականջին՝ իբր թէ ապարանքներէն մէկ քանին հտէ հտ կործանելու ըլլային :

— Կը ծափահարեն, կ'ըսէին միտա-
մանակ իրարու Գարանն ու Նազենիկ:

Եւ քաղցը հաճութեամբ կը հետևէին
լոյսերու շարժումներուն որ իրենց կը
յայտնէր թափորին ուղղութիւնը: Երկուքն
ալ անոյշ տիրութեամբ մը անգամ մըն
ալ կ'ապրէին իրենց երջանիկ օրը:

Չմայլումներու մէջ էին երբ դրճողի-
ւնք գիրենք սթափեցուցին: Քանի մը
ծիւղորներ փութադոյթ՝ ընդարձակ աս-
պարէզը կը հասնէին որ կը տարածուէր
պարտէզին առջևը: Անդրուպարները կը
փռնէին և վերելեակ ասպետները խորտա-
էին իբր թէ յաղթութենէ մը դարձած
ըլլային: Ասոնց կը յաջորդէին տղաքնե-
րու երամներ՝ երեք երեք, չորս չորս
գումակներն ու գօտիները ծաղիկներով լե-
ցուն: Իրենց սէզ քայտածքին ու հան-
դերձներուն մէջ, ազնուական ճիգ մը կ'ը-
նէին այս կորիւնները, չանշքացնելու հա-
մար բղձչխի, սպարապետի կամ տանու-
տէրի ոգին, զոր իւրաքանչիւրը կը կրէր
իր մէջ: Ստէպ ետև կը դառնային դիտե-
լու համար վահանաւորները: Սրախազու-
թեան այս սիրամուկները թափօրին ամ-
բողջ երկայնքը իրենց ճարտարութիւնը
չէին զաղրած ցուցադրելէ: Կը ծռէին, կը
ծնրադրէին, կ'ոտնուօխն յանկարծ խոյս
տալու համար վերահաս հարուածէ մը:
Անդադար գիրար կը գրգռէին և իրարմէ
կը զգուշանային: Կը սիրէին մանաւանդ
թերաստուերը՝ որուն մէջ աւելի դիւրին
էր վաղակաւորի ահագին հարուածներ կը-
շուել ցցունազարդ սաղաւարտի մը վրայ,
որ կը փութար պատապարտել ոսկիմբէ
վահանի մը ետև: Վահանաւորներու շար-
ժումներու խտութիւնը կը մեղկացնէր ե-
րաժիշտներու խումբը որ իրենց կը հե-
տևէր: Այտերը ուռած և սովորականէ ա-
ւելի կարմիր, արտայայտութիւնները սե-
ւեռուն ու ներշնչուած, անոնց կազմած
համբըզ գուարթ էր ու մեղկօրէն աշ-
խոյժ: Լսելով իրենց եղանակները մարդ
պիտի մտածէր տաս կամ քսան ձևեր
լուսնի լուսոյն մէջ և սարփինայից հո-
վանիներուն տակ սահագնաց:

Երազը իրականութիւնն էր:
Երգիչներուն անմիջապէս ետեր՝ իբր
իրենց ազդող ու կառափնածին մուզաներ,
կը հետևէին Գնէլի մերձաւոր օրիորդներն
ու տիկիները, թև թևի ու պարելով:
Ոմանք մէկ ձեռքը ջահեր կամ լապտեր-
ներ կը կրէին և անոնց լոյսերով որոշ կը
տեսնուէին ակունքները որ իրենց լանջ-
քերուն վրայ կը շողային:

Նազենիկ ու Գարանն հաճութեամբ ի-
րենց աչքերը պիտի ուշացնէին այս խում-
բին վրայ: Աշխարհը մը բան, բոլոր ի-
րենց աշխարհըր ունէին հոն դիտելու ու
դատելու: Գոհ եղան միայն եպիբելով որ
Մոփաց տիկիներ այտերուն այնքան սնկոյր
ձեփած էր ու աչքերը այնքան ծարիր ա-
մացած՝ քան որչափ որ մէկ շարժուման
մէջ չէր կրնար պատրաստել Նունէ: Փրպ-
տեցան նաև Ռշտունեաց տիկնոջ հև ի հև
շարժումներուն վրայ՝ որ այն օրը երկ-
տասարդանալ կը փորձէր: Բայց ահա
թագաւորը կու գար, օրուան թագաւորը:

Չինպատեալ երիտասարդներու գունդի
մը մէջ կը նշմարուէր Գնէլ, ուսերուն
վրայ կարմիր ծիրանի մը, զլուխը պսակ
մը վարդերու: Իր հետևորդները նախա-
բարներու զաւանդել էին՝ որոնց ինքը սո-
վրեցուցեր էր պատերազմի մտաւետութեամբ:
Կենացը հանդիսաւորագոյն ժամներուն ար-
քունք մեծ սեպուհին արտայայտութեան
ազնուութիւնը, հանդարտութիւնը, զօրու-
թիւնը սքանչելի էր:

— Ոչ միայն օրուան թագաւորը, այլ
բուն թագաւորն ըլլալու արժանի է, դի-
տեց Գարանն մեղմ ձայնով մը:

— Կայսր մըն է, աւելցուց Նազենիկ
նոյն շեշտով: Ու թեթև կարմրութիւն մը
երգունց երկուքին ալ այտերն ու պարա-
նոցը: Չարնուած էին արդեօք Գնէլի:

Գնէլի ետէն կու գար սակայն իր սի-
րեկանը, որ քիչ մը յառաջ հարսնացի
էր: Փառանձեմ ձիու վրայ էր. ձիուն
սանձէն րոնած էր Գողթնեաց պայազատը
որ հարսնեղբայր էր ընտրուած: Երկու
կողմը առած էին Չմրուխա ու Մանդու
իրը շքադիր տիկիները: Չիուն վրայ իր

կեցուածքը համարձակ էր ու բնական։ Սպիտակ ռոզ մը զագաթէն մեկնելով կը ջրվէժէր ուսերն ի վար ու կը փրփրար։ Իր արտայայտութեան մէջ կար յուզում մը որ չայլայլէր, ամօթլեածութեան ու հրճուանքի կարմրութիւն մը խառն անվերջով շուարումի մը տօգունութեան հետ։ Ու դէմքը լուսաւորուած էր դիւթական նայուածքներով՝ ուր կար զսպուած գիտակցութիւնը երանուած, ակնածուած ու նախանձուած բլլալուն։

Թափօրին խորը կը կազմէր պայծառ բազմութիւնը նախարարներուն և անորոշ ամբողջ ժողովրդեան։

Տիկին Խոսրովիդուխտ՝ որ այն օրը միայն սեւերը վրայէն հանած էր, և Տիրան թագաւորը պալատին դուռը ելած էին։ Երբ Գնէլ ու Փառանձեմ յաղթական կամարին տակէն անցան, երկուքն ալ վար իջան քանի մը աստիճաններէն ընդյառաջ երթալու։ Տիկին Խոսրովիդուխտի հետ ուրիշ երիտասարդ մըն ալ կ'առաջնորդէր Տիրանի խարխափումներուն։ Զահերու լոյսերուն ու զեռ քանի մը հաւատարիմներու մէջ շրջանակուած այս տըխուր վեհափառութիւնը ազդեց ժողովրդեան վրայ։ Կեցցէ՛ արքայ Տիրան, ազազկեց ամբողջ որ հետզհետէ լեցուած ու ծովացած էր անեզրական պարտէզին մէջ։ Արիւնը սիրտը վազեց ապերջանիկ ծերուն։ Դալարիսէն ի վեր՝ առաջին անգամն էր որ կը զայարանար այս սիրտը։ Փայլ մը անցաւ դէմքին վրայ, վերջալուստի փայլ մը։ Խնդրեց որ ազատ թողուն բազուկները, և գլխու ու ձեռքերու շարժումներով իր հաճութիւնը յայտնեց ժողովրդեան։ Արցունքի քանի մը կաթիլներ վազեցին իր դատարկ ակնակապիճներուն մէջ։

Այս միջոցին Փառանձեմ, ձիէն իջած, մօտեցեր էր իր սկեսուրին ու սկերայրին։ Տիրան անոր գլուխը կը փնտռէր։ Փառանձեմ մօտեցուց ճակատը։ Տիրան համբուրեց զայն երկու ձեռքովը զգուելով գանգուրները։ Տիրան զգաց որ աչքերուն մէջ լոյսը կը ծագէր ու զգաց գտնել իր կորսնցուցած արքայութիւնը։

Յետոյ Փառանձեմ համարուեցաւ տիկին Խոսրովիդուխտի հետ. Խոսրովիդուխտի սրտին մէջ Տրդատ կենդանացաւ։ Գնէլի նայեցաւ, ու արցունքները վազեցին այտերէն վար։ Արցունքներուն մէջ ամբողջ իր մայրնի սիրտը կը հալէր։ Ինք իսկ Փառանձեմի ու Գնէլի բազուկներն իրարու միացուց ու ակնկառուց ամբողջ ճեղքուեցաւ անցքը ազատ թողլու համար։

Չոյզին չորս կողմը առած էին տիկին Խոսրովիդուխտ, Տիրան թագաւոր, շքադիր տիկիներ, իշխանուհիներ, նախարարներ, պալատեաներ։ Ամբողջն ցնծութիւնը կը փոթորկէր, ասպտները աւելի խիզախ կ'աշտանակէին, վահանաւորները աւելի ճարտար կը խաղային, երաժիշտներն աւելի աշխոյժ կ'երգէին, — շքեղ համազգեստով սպասաւորներ ու լիտէզարդ հանդերձներով անոյշներ ոսկի ու արծաթ բաժակներու մէջ հին գինիներ կը մատուակէին հրաւիրեալներուն, ամենուրեք լսելի կ'ըլլար կենդանութիւն, երկայն աբև, անոյշներ, մինչ գանձապետներ, զդեակին պատուհաններուն դիմաց կեցած, մեծ քսակներու մէջէն ոսկի դրամներ կը տեղային ժողովրդեան, զորս ժողովուրդը կը հափափէր, կեցցէ Գնէլ, կեցցէ Գնէլ թագաւոր գոչելով։ Աւելի բախտաւորներ ոսկիներու հետ խառն կը գտնէին նաև մարգարիտներ։

Հասարակաց ցնծութեան անտարբեր կ'երևէր մէկ հոգի մը որ ծառի մը բուռնին յեցած կը դիտէր։ Նա այնքան ընկզմած էր իր խոհերուն մէջ որ շուրջը փոթորկող ծփանքներուն մէջ զինք միայն կը զգար։ Իր արտայայտութեան մէջ մէկ բան միայն կը հասկցուէր, խոր ուշադրութիւն մը նորապսակ զոյզին շարժումներուն։

Այս միջոցին մայր դրան դիմաց հասնելով Գնէլ աչքերը վեր առաւ։ Բարաւորին վերև թաւ ուսերու ու ծաղիկի դրասանգներն այնքան ճոխ, այնքան լոյսերով ողողուած էին։ Զկերուն մէջ կը զգացուէր թարմութիւն և ոգևորեալ փափկութիւն։

ՀԱՅԿԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆ

ՕՐԱԳԻՐ ԱՌԺԱՄԱՅՆ

Ա Ջ Դ Մ Ա Ն Յ Մ Տ Ա Ց Ե Ի Ս Ր Տ Ի

1 8 4 2

Ն Ո Յ Ե Մ Բ Ե Ր

1

Ամենայն ժամը հնչեալը մէջ մի տառը են ժամանակի:

2

Արմն փորրիկ է խօսք արկեալ ի միտս, բուսուցանէ ծառս մեծամեծս:

3

Որ գետնախշտի մեռանի և որ յերկ- զապատ զահոյս՝ նոյնօրինակ թողուն զի ցուրտ:

3

Ի յիշատակի մեռելոց թուի բանալ ա- մենայն գերեզմանաց, նա և ամենայն սիրտ փոխի ի գերեզման և գտանէ անդ զսի- բնիլս իւր:

3

Էն որոց ամենայն կեանք օրհասը են, մահ հանգուցանէ զնոսա:

5

Ընդ դարեանդիւ ստուերախիտ բլրոյ երկու լուսադրերը, աչք ընդ յծօք:

6 Յերազի

է և արշալուստն լոյս իւր:

6

Էն հիւանդութիւնք սեփականք տիրոց. այլ մահ ամենայն չափու հասակի պատ- կանի:

6

Ճրագ՝ ի բարձրաւանդակի ոչ մերժէ զխաւար ստորին. բազում և այսպէս խորհուրդը վսեմը:

6

Յոյս բազում այն է զի պղպջակ է սնտորի. բազմաց տեսեալ զի սահի զմկա- նամբը՝ հաստատուն համարին, և նա իս- կոյն պայթի:

Հասարակաց սրբորեցութեան անտար- բեր մարդուն զէմքը յուզուեցաւ. յայտնի անձուկի և ուրախութեան մէջ էր:

Գնէլ նշմարեց որ դրասանգները յու- նարէն գրբեր կը կեղծէին. այս մտածու- թիւնը զինք հաճեց. հրճուանքով մը փոր- ձեց ամբողջ խօսքը կարդալ. հակատը խորշոմեցաւ, չէր կրնար յառաջ երթալ. Ինչ լեզուով գրուած էր: Իրեն ծանօթ յունարէնը չէր: Գնէլ բանի մը բոպէ մը- տածկոտ կեցաւ. և ահա զէմքը պայծա- րացաւ և ուրախութեան բուռն հրճուան- քով մը ցցուց զայն փառանձեմի. յունա- րէն տառերով բայց հայերէն լեզուով գրուած էր կեցցի Գեկը, կեցցի Փառանձեմ:

Մայրենի լեզուն գրուած. Գնէլ զգաց որ պարսիկն ու հոռոմայեցին կը դողային: Մեքենաբար աչքերը շուրջը դարձուց այս ճարտարը գտնելու, բայց շուրջը ամբոխը՝ զինիէն ու բերկրութենէն յիմար՝ կը փո- թորկէր ու կը ծփար:

Անտարբեր մարդուն զէմքին վրայ, որ աչքէ չէր փախցներ Փառանձեմը, անմա- հուութեան նշոյլներ փայլեցան:

Դղեակը լեցուեցաւ երգերով, ջահերով, ծաղիկներով, ծիծաղներով, պարերով, զի- նիններով:

Դղեակին վրայ երկինքը կապոյտ էր և ստողերը պայծառ:

Հ. Ն. ԱՆԻՐԻԿԱՆ

Շարայարեղի

Լաւ է՝ լուռ կենալ՝ քան պարապ խօսիլ: Յոյսը մարդուս համար՝ ուտելու, խմելու և շնչելու չափ հարկաւոր բան մ'է. (Մանթէկած- ծա):

Պարկեշտութիւնը շրջանակ մ'է որ առաքինու- թիւնը փայլուն կը ցուցընէ. (Դիոգլինէս):

Ո՛վ որ կ'աշխատի չի ծանձրանար: Անխատու- թիւնը կ'ազնուացընէ և կը զուարթացընէ. ծան- ձրութիւնը կը մաշեցընէ և կը սպաննէ:

Իշխանական տիտղոսները ուրիշ բան չեն՝ բայց եթէ մի քանի վանկեր աւելի տապահարի մը համար. (Կղեմէս. ԻԳ.):

Ո՛չ գոք քու կողմանէդ դառն կամ դատաստա- նի կանչէ. (Ֆեռելոն):